

10 OCT 2007

A photograph of a newspaper clipping. The date '10 OCT 2007' is printed in blue ink at the top left. A circular red stamp is visible across the middle, containing the text 'ГУЛАГ ГАЗЕТА „МИНСКЪ“' (GULAG GAZETA "MINSKЪ").

UHBSUPER

ՏԱՐԱԹԱԹԵՐԹ

ԿՐՈՆԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

The Weekly AVEDAPER, American Bible House, Constantinople.

ZUSUR 49.

Կ. ՊՈԼԻՍ ՆՈՅԵՄԲԵՐ 1, 1913

፩፲፲ 44

ՁԱԲԱԹԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՔԱՅԼ ՄՌ ԴԵՊԻ ՄԵԽԱԹԻՒՆ

ՎԵՐ. Ա. Պ. ՇՄԱԻՈՒԵԱՆ

Գործակեցութեան իրաւունք

Անսօրինակ և աննկարագրելի խանդավառութեամբ տօնեց Հայր ամէն տեղ Համազգային մեծ Յորելեանը : Երեք օր մայրաքաղաքին, արուարձաններուն և գաւառներուն մէջ կրօնական, գրական և զեղարուեասական հանդէմներ իրարու յաջորդեցին և զիրար գերազանցեցին : Այս տօնը նշանաւոր եղաւ մասնաւանդ արարքով մը որ կրնայ մեծ ազգեցութիւն ունենալ Հայ կենաքին վրայ : Հանգէմներու շարքը սկսաւ Ազգ Փողովոյ մասնաւոր նիստով Մայր Եկեղեցիին մէջ, ուր Ատենապետ Տք . Տաղաւարեան ճառով մը բացուած հոչակեց անը և կրթական դրամագրւխուու մը ի նպասաւ հանգանակութիւնը : Այս ճապին անմիջապէս յաջորդեց գրաւոր առաջարկ մը բաղմաթիւ երեսփոխաններէ ստորագրուած որով կոչ մը կ'ուղղուի բոլոր Հայերուն, ինչ յարանուանութեան ալ պատկանին, որ, պահելով հանդերձ իրենց «կրօնական և գարչացին ինքնօրինութիւնը և անկախութիւնը ու «ընդունելով օրուան Ազգ . այս մեծ տօնը որպէս խորհրդանշան գէպ ի Համազգային Միութիւնը առաջնորդող նուիրական զաղափարին, փութան համախմբութիւն սահմանադրութեամբ նուիրագործուած մեր ներքին ինքնափարու-

թեան շուրջ՝ միացեալ ուժերով բեղմաւորեցու համար այն պատմական դերը, որուն սահմանուած է Հայ ժողովուրդը իր քաղաքակրթական կոչումին մէջ ։

Այս առաջարկը ընդունուեցաւ միաձայնութեամբ և բուռն ծափանարութիւններով :

“Համաձայնագիր,

Եւ այս լայնախոհ և վիճանձն հրատէրին աւ-
ելի իրական և գործնական երեւոյթ մը
տուաւ երկրորդ զրութիւն մը, զոր զարձեալ
սիրազեղ ցոյցերով և միաձայնութեամբ ըն-
դունեց .ժողովը : Այս երկրորդ զրութեամբ
այլեայլ խմբակցութեանց պատկանող երես-
փոխաններ կը ծանուցանեն թէ անոպաշտօն
կերպով բանակցած են կարդ մը Հայ Աւետա-
րանական պնդասներու հետ և համաձայնած
առաջարկել և յանձնարարել երկուստեք իրենց
պատկանած իշխանութեանց աւելի սերտ զոր-
ծակցութեամբ միանալ բարեգործական, կըր-
թական և ազգային քաղաքական խնդիրներու
մէջ : Խնդրոյն կարեւորութեան պատճառով
յարմար կը նկատենաք մէջ բերել համաձայնա-
գիրը ամբողջութեամբ : —

“Նեկատելով թէ ժամանակը հասած եւ երկուստեք փափաքը արտայատուած է որ Ազգային դորձերու մէջ՝ ազգին տարբեր հատուածներու պատկանող անհատներ դործակցին նոյն իրաւունքներով եւ նոյն պարտականութիւններով ,

“Երկուստեհք հասկցուած եւ ընկունուած ըլլալով թէ Հայաստանիայց Առաքելական Եկեղեցին եւ Հայոց Պատրիարքարանը, ինչպէս նաև Հայաստանիայց Աւետարանական Եկեղեցին եւ Տողոքականաց Ազգապետարանը իրենց ուրբայն գոյութիւնը պիտի շարունակեն առաջանալուն”:

“Հետևաբար, ներքոյ ստորագրեալք յստ
խորհրդակցութեան և կարծեաց փոխանակու-
թեան, որոշեցին ասաջարիկել և յանձնարարել
երկուստեղ իրենց պատկանեալ իշխանութեանց՝
ընդունիլ և նուիրագրուել այն սկզբունքը թէ
ամէն գործերու մէջ որոնք դուտ կրօնական

հանգամանք չունին , Հայեր , պաշտօնապէս վերոյիշեալ երկու եկեղեցիներէն որուն ալ պատկանին , միանան իբրեւ անդամներ միեւնոյն ազգին : Այս հասկացողութեամբ , ամէն Հայ , պաշտօնապէս վերոյիշեալ երկու եկեղեցիներէն որուն ալ պատկանի , զուտ կրօնական չեղող ամէն խնդիրներու մէջ , Հայ ազգային Սահմանադրութենէն հաւասարապէս օգտուի :

“Այսպէս , կրթական , Բարեգործական և Ազգային-քաղաքական ամէն գործերու մէջ , առանց բացառութեան , կատարեալ զործակցութիւն տեղի ունենայ :

“Սոյն սկզբունքը գործադրուի անմիջապէս այն գործերուն մէջ և այն տեղերը ուր կարելի է , իսկ սատիճանաբար՝ ուր , տեղական պատճաններով , անմիջական գործադրութիւն անկարելի ըլլայ :

Պատօնական վաւերացում

Դիտելի է որ մինչ Հայ Խուսաւորչականաց համար Ազգային ժողովոյ խանդավառ ընդունելութեամբ պաշտօնապէս վաւերացեալ կ'ըլլայ Համաձայնագրին յանձնաբարած սկզբունքը , Հայ Աւետարանականաց համար կը մնայ այն տակաւին պարզ յանձնաբարութիւն մը , անպաշտօն կարծիքը և անկեղծ փափաքը խումբ մը Պոլսերնակ Աւետարանականներու : Պէտք է ուրեմն գիմել պաշտօնական մարմնոյ մը կամ մարմիններու որոնք ձեռնհաս ըլլան ի դիմաց Հայ Աւետարանական ժողովրեան վաւերացնել նոյն սկզբունքը : Տարակոյս չունինք թէ միջցներ ձեռք սիտի առնուին անյապաղ ստանալու Հայ Աւետարանականաց պատկանեալ իշխանութեանց պաշտօնական գաղափարը , և կը յուսանք թէ այդ քաղափարը պիտի արտայացուի նոյն միաձայնութեամբ և նոյն խանդավառութեամբ , որով Ազգային ժողովը փութաց արտայացտել իր վաւերացումը : Այս ձեռւակերպութեամբ պաշտօնապէս վաւերացուած պիտի ըլլայ զուտ աշխարհացին խնդրոց մէջ Ազգին երկու հասուածներուն միջեւ աւելի սերա յարաբերութեան և աւելի սիրալիր գործակցութեան բնական տենչը որ արդէն իսկ զոյութիւն ունի , որ երթալով աւելնալու վրայ է և որ թերեւս շուտով անդիմագրելի պիտի գառնայ :

Ի՞նչ որ չեն զնին

Ամէն ձշմարիտ Հայ Աւետարանական պար-

տի նկատի առնել այս առաջարկը լրջութեամբ և երկիրածութեամբ : Նախախնամութիւնը մեր առջեւ կը բանայ գործունէութեան նոր ասպարէզ մը և անհրաժեշտ է որ մենք քաջութիւնը ունենանք մտնել անոր մէջ , ապահնելով այն Զօրութեան՝ որուն ապահնած մեր Հայրերը աղօթքով ու արցունքով որոշեցին հիմնել Հայաստանեաց Աւետարանական եկեղեցին :

Մեզմէ չպահանջուիր և մենք բնաւ պիտի չյօժարինք կրօնական խնդրոց մէջ լքել այն դիրքը զոր ձեռք ձգեցին մեր Աւետարանական հայրերը այնքան տառապանքի գինով : Խղճի աղատութեան սկզբունքը , բարեկարգեալ եկեղեցւոյ մը տենչը և հաւատքը , աւելի կարեւոր և աւելի Աւետարանական դաւանանքի մը անհրաժեշտ պահանջը ոչ մէկ նկատումով պիտի զոհենք : Ընդհակառակն այս ամէնունը անվթար պահպանման մէջ միայն կը տեսնենք մենք ձշմարիտ ազգասիրութիւնը , ասոնցմով օժտուած միայն կրնանք օգտակարապէս զործակցիլ և իրական ծառայութիւն մը մատուցանել մեր սիրեցեալ Հայ ազգին : Ամէն քայլ որ մեզ կը մօտեցնէ մեր եղբայրներուն պարտ կը գնէ մեր վրայ աւելի քան երբեք չերմեսանդ ըլլալ մեր կրօնական համուումներուն մէջ : Կրթենք մեր զաւակները հոգեւորապէս . մեր տուները , մեր կիրակնօրեայ զպրոցները և մեր եկեղեցիները կենդանի վառարաններ ընենք Աւետարանական հաւատքի և հոգեւոր բարեկարգութեան և յետոյ չվարանինք կառչիլ այն ձեռքերուն որոնք կը պարզուին մեղի եղբայրաբար :

Փոխադարձ աշակցութիւն

Թիւրիմացութեան տեղի չտալու համար կրկնենք թէ Հայ Աւետարանական եկեղեցին կը պահէ իր ուրայն և անկախ գոյութիւնը ; Ազգապետարանը կը մնայ իրը պաշտօնական միջնորդ մեր և կառավարութեան միջեւ , ամէն Հայու խղճի աղատութիւնը կը յարգուի անկեղծօրէն : Այս կէտերուն մէջ համաձայն են երկու կողմերը և խնդիր չի կրնար ըլլալ անոնց մասին : Միւս կողմանէ կը յանձնաբարուի որ այն տեղերուն մէջ ուր օգտակար և գործական կը համարուի՝ այն չափով որով կարելի է՝ ջանանք ձեռք բերել փոխազարձ աշակցութիւն և անկեղծ միութիւն մեր արեւ-

նակից եղբայրներուն հետ բարեգործական, կրթական և ազգային քաղաքական գործերու մէջ:

Մեր կոչումը

Ոչ ոք կը պահանջէ մեղմէ, ինչպէս ըսինք, լքել մեր գիրքը մեր կրօնական դաւանանքին մէջ, այլ, գնահատելի լայնախոնութեամբ, մեզի կ'առաջարկուի այն որուն մէկ մասը միայն թախանձագին կը ինդրէին առաջն Աւետարանականները օրուան Պատրիարք Մատթէոս Սրբազնէն, որ եթէ այդ մէկ մասը միայն չնորհած ըլլար՝ անոնք բնաւ պիտի չյօժարէին զատուիլ Հայ ազգէն: Եթէ եօթանասունեաթը տարուան մէջ Աւետարանական սկզբունքները այնքան արմատացած և այնքան զօրացած չեն մեր մէջ որ այսօր կարող ըլլանք տէր կենալ անոնց՝ ի՞նչ ալ ըլլան մեր արտաքին յարաբերութիւնները, այն ատեն ոչ մօտենալով և ոչ հեռու մնալով պիտի կընանք շատ օգտակար ըլլալ մեր ազգակիցներուն և, աւելցնենք, մեզի: Բայց մենք կը հաւատանք թէ մեր կրօնական համոզումները պիտի կրնանք պահել մինչեւ վերջը. անոնք մեզի համար կենաքէն աւելի թանկագին են: Եւ պահելով զանոնք, և աւելի զարգացնել չանալով, ի վիճակի պիտի ըլլանք մօտենալ մեր Հայ եղբայրներուն, գործակցիլ անոնց հետ, միանալ այնքան որքան կ'արտօնեն մեզ: Նոյնքան Հայ ենք մենք որքան անոնք, աւելի մօտ թերեւս կրօնքով և դաւանանքով Լուսաւորչի և Ներսէսի, Սահակի և Միսրոպի, նոյն նահատակ սուրբերուն հարազատ զաւակները, նոյն արեան լճէն անցած, նոյն ճամբուն ընկեր, նոյն յոյսին ակնկառոյց:

յաստանի պատմութիւնը եղածէն շատ տարրեր պիտի ըլլային, թէ այդ ասուերն իրօք շատ մեծ ծառայութիւն մատուցին ազգին բուն գոյութիւնը պահպանելու համար: Ումանք այնչափ յառաջ զացին որ ըսին թէ Հայերը առանց այդ տառերուն պիտի ձուլուէին Յոյներուն, Պարուիկներուն և ուրիշ մեծ ազգերու հետ: Ինչեւցէ, տարակոյս չկայ թէ ուրոյն գրականութեան մը գոյութիւնը բնորոշիչ աղդակ մը և, կրնանք ըսել, ամբողջովին լաւ ազդակ մը եղած է Հայկական կեանքին մէջ: Ամէն պատճառ կայ ուրեմն անկեղծօրէն երախտապարտ ըլլալու այն մեծ մարգուն, որ այդ օրհնութեան ազբիւրն եղաւ Աստուծով: Ան իր կըրցածն ըրաւ իր ժամանակի մարդիկն աւելի ընդարձակ ծանօթութեան և աւելի լաւ կեանքի տիրացնելու համար: Եւ իր ջանքերը պատճուեցան այնպիսի յաջողութեամբ մը, որու յուսաւ չէր համարձակեր հաւանորէն:

Արդ մեզի համար ալ ապագան լաւագոյն ընկելու կերպն է նմանալէս մեր կրցածն ընկել, որպէս զի մենք և ուրիշներ այժմու մեր եղածէն աւելի լաւ ըլլանք, զիտութիւն և իմաստութիւն աւելցնենք, ուրիշներ ոգեւորենք այն յոյսերով և անշահախնդիր տենէերով զորս իրենց համար կը տածենք, և աշխարհի մէջ մեր ապրելուն պատճառով բարին ընկել զիւրացնենք և չարն ընկել դժուարացնենք: Այսուրեն հնարելու պատեհութիւնը շատ քիչերու կու զայ, բայց մարդոց գաղափարական ներն ու զգացումները ազնուացնելու պատեհութիւն ամէնուն կը արուի: Հրաւիրուած ենք ամէն չուրերու քով սերմանել, բայց չենք զիտեր թէ ո՛ր սերմը պիտի բարգաւածի, այս թէ այն: Կրնանք սակայն վստահ ըլլալ թէ ոչինչ պիտի կորսուի:

Ի՞նչ աեսակ ապագայ կ'ուզենք շինկել: Այս հարցումը կու գալ մեզի ան հատապէս, իբրեւ ընտանիքի և ընկերութեան անդամներու, դպրոցի, եկեղեցիի և ազգի նկատմամբ: Բուլոր ասոնց համար ջանալու ենք այնպէս ապրիլ որ մեր գաղափարականները իրագործման ճամբու մէջ մտնեն մեր կեանքերուն միջոցով:

Ներկայ ժամանակիս մէջ մասնաւրապէս կարեւոր է կրթական և կրօնական բարձր զաղափարներու կազմութիւնը: Մէծ ու հեռազեցիկ փոփոխութիւններու նախադուն հա-

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱՊԱԳԱՆ ՇԻՆԵԼ

Հայ տառերու գիւտին տօնը ամենաապաւորիչ կերպով մեզի յիշեցուց սա իրողութիւնը թէ ապագան ներկայով կը ձեւակերպուի, և ուստի շատ ճշմարիտ իմաստով կարելի է ապագան ընկել ինչ որ կ'ուզենք որ ըլլայ: Շատ յօդուածագիրներ և ճառախօսներ ցոյց տուին թէ, եթէ Ս. Մւսորոպ հնարած չըլլար Հայ տառերը, Հայ դպրութիւնը և Հա-